

ԿՐՈՆԱԿԱՆ

ԻԳՆԱՏԻՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ
ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒ Ա.ԻԵՏԱ.ՐԱ.ՆԻՒ
ԳԼ. Թ. 1-61

Գլուխ թ

1. - Կոչելով տասերկու առաքեալները, զօրութիւն և իշխանութիւն տուաւ անոնց, սատանաներուն յաղթահարելու և հիւանդութիւններ բժշկելու:

Մարդոց մէջէն սատանաները հալածելու զօրութիւն տուաւ. ոչ միայն այսչափ, այլ իր անունով հրաշք գործելու, որը միայն Աստուծոյ յատուկ է:

2. - Ղրկեց զանոնք Աստուծոյ արքայութիւնը քարոզելու և ախտաժէտները բժշկելու: Պատուէր տուաւ սորվեցնելով թէ ինչպէս պէտք է սպասաւորել Աւետարանին. նախ պէտք է լքեն իրենց ստացուածքները և այնպէս արքայութեան քարոզիչ ըլլան: Պատերազմական ուեէ գործիք չունենալ ոչ ալ պարէն որոնք նշանն են խաղաղութեան քարոզիչներուն: Տունէ տուն չըրջիլ որպէսզի չմեղադրուին իրեւ որովայնապարարտներ: Անոնք որոնք չեն ընդունիր երկնային ողջոյն բերողները, ոտքերու փոշիները թօթուել և հեռանալ: Այդպիսիները հաշուետու պիտի ըլլան դատաստանի օրը:

7. - Հերովդէս չորրորդապետ լսեց այս բոլորի մասին: Համբաւը տարածուելով, Հերովդէս երկիւղով լսեց այն մասին թէ Եղիան է, կամ ուրիշ յարութիւն առած մարգարէ մը, Հերովդէս բուռն կերպով փափաքեցաւ տեսնել զինք:

10.- Առաքեալները վերադարձան և պատմեցին անոր, ամէն ինչ որ ըրին: Ցիսուս աշակերտներուն հետ խոյս տուաւ դէպի Բեթսայիդա: Թէկն փափաքեցաւ անապատին մէջ մնալ սակայն ժողովուրդը կ'ուրախանար իր խօսքերը լսելով, մանաւանդ տեսնելով հրաշքները, չին ուզեր բաժնուիլ իրմէ: Ուրեմն ամէն կողմէ դալով խռնուեցան իր շուրջ: Այնչափ երկար ատեն իր մօտ մնացին որ իրենց հետ բերած ճաշը պակսեցաւ:

Տեսաւ Յիսուս, ինք որ անյայտը կը տեսնէ թէ ուտելիքի պակաս ունին և զինքը սիրելնուն Համար կը յամառին յամենալ, կերակուրի պակասին ալ կարեռութիւն չեն տար: Գթացաւ անոնց, այն որուն գութը և ողորմութիւնը բնաւ չի պակսիր: “ Զեմ ուզեր զանոնք անօթի արձակել, թերեւ ճամբան տկարանան”, ըսաւ: Ապա Հրամայեց որ գետնին վրայ բազմին. իր զօրութիւնը ցոյց տուաւ Հրաշք գործելով, Հացերն ու ձուկերը բազմացնելով, այնքան որ ամէնքն ալ յագեցան: Աւելցուքներն ալ ժողուել տուաւ որպէսզի կատարուած Հրաշքէն յիշատակ մը պահեն: Փորձութեան ժամանակ սատանան փափաքած էր որ քարէն հաց հանէ. այժմ այս Հրաշքով կը պախարակէ զայն: Այդպէս նաև Գալիլիացւոց Կանա քաղաքի Հարսանիքին, երբ կուժերուն ջուրը գինիի փոխեց:

Այնտեղէն Պաղեստինեան Կեսարիոյ կողմը անցաւ և սկսաւ աղօթել, ապա Հարցուց աշակերտներուն թէ ժողովուրդը ո՞վ կը կարծէ զինք: Մկրտութեան վերաբերմամբ անոնք զինքը Յովհաննէսը կը կարծէին, իսկ նախանձախնդրութեան առնջութեամբ Եղիան, մանաւանդ Եղիայի գալստեան ակնկալութիւնը ունէին: Սրբութեան վերաբերմամբ, կը կարծէին թէ Երեմիան է: Ապա կը Հարցնէ թէ իրենք ո՞վ կը կարծեն զինք. այս մասին իմաստութիւն և գիտութիւն կը փնտոէ անոնց մօտ. իսկ անոնք լուռ կը մնան:

21.- Պատասխան տուաւ Պետրոս և ըսաւ. - “Քրիստոս որդին Աստուծոյ” : Ա. Հոգին Պետրոսի բերնով խօսեցաւ, վկայութիւն տուաւ թէ նա է Քրիստոս որդի Աստուծոյ կենդանույ: Երանուեցաւ, վասնզի ստոյգ վկայութիւն տուաւ որպէսզի ճանչնան թէ ճշմարտութիւնը խօսեցաւ: Այս Հաւատքին Համար երկնքի բանալիները տուաւ անոր, իբրև Հիմնաքար Հաստատեց զայն Քրիստոնէութեան Համար, անշարժելի ամէն տեսակ դժոխսային արկածներէ: Աշակերտներուն ալ պատուիրեց այս մասին ուեէ մէկուն չըսել, որովհետեւ անպատշաճ ժամանակին յայտնուած ճշմարտութիւն մը կրնայ վնասակար ըլլալ: Կը ճշդէ նաև թէ նախ պէտք է չարչարուի ապա յայտնէ իր տէրութիւնը:

Անկէ ետք իրեն Հետեղոները, Համարձակութեամբ, չարչարանքներու խաչը կը կրեն և յայտնապէս իր Աստուածութիւնը կը քարոզեն: Իրենց կեանքերը յօժարութեամբ կը բաժնեն, այսինքն Հռո կ'ունայնացնեն, յափտենութեան մէջ, իր մօտ վերագտնելու Համար: Յիմար են բոլոր անոնք որոնք ապականացուն ունենալու Համար, կայուն ու մնայուն ժառանգութենէն

կը զրկեն ինքզինքնին և դատաստանին օրը, կրակին և կորստեան ժառանգաւոր կը լլան: Ոչ ոք նախատինք թող համարէ խաչեալին երկրպագանել, այլ ապտակուելու պարագային, պարծանք սեպէ այդ: Քղամիթը, եղէգը, թուքը, փուշէ պսակը, խաչը, գամերը, լեղի քացախը և նախատանաց մահը մեր պատծանքն է: Եթէ այս բոլորը ամօթալի համարէ, չարչարանքներուն կցորդ չըլլայ, համարատու պիտի ըլլայ դատաստանին օրը:

26.- Ան որ ամօթ կը համարէ զիս և խօսքերս, Որդի մարդոն երբոր գայ իր փառքով, Հօրը և Հրեշտակներուն փառքով, ամօթապարտ պիտի ընէ զայն: Յարութեան մասին խօսելով, անոնք երկնքի արքայութեան մէջ փառքով պիտի յայտնուին, ըստ ոմանք ալ յաւիտենական ամօթի և նախատինքի դատապարտուին:

28.- Ութ օրեր ետքը, Պետրոս, Յակոբոսն ու Յովհաննէսը իր հետ առնելով, լեռ բարձրացաւ աղօթելու: Աղօթելու ատեն երեսները այլակերպեցան: Երեսներուն գոյնը փոխուեցաւ, լոյսի սաստիկ պայծառութենէն: Այդ լոյսը արևէն աւելի պայծառ էր, այլապէս կը յաղթուէր արևի ճառագայթներէն: Լեռան վրայ կացուցանեց օրէնսդիր Մովսէսն ու օրինաց նախանձաւոր Եղիան, յանդիմանելու և ամօթապարտ ձգելու համար բոլոր անոնք որոնք զինք օրէնքներուն հակառակող կը համարէին. որպէսզի նաև հաւատան փառաւոր Յարութեան, զի ողջերն ու մեռեալները փառքով պիտի յայտնուին, ըստ որում Մովսէս և Եղիա: Հրաշքին ահաւորութենէն, առաքեալները չդիմանալով, թմրելով գետին ինկան: Դրախտի անմահութեան հոտը բուրեց և իրենց հասաւ: Այս պատճառաւ ալ Պետրոս՝ տաղաւարներ շինելու մասին կը խօսի, փափաքելով միշտ, ապստամբներէն հեռու, այսպիսի փառք տեսնել: Այսպէս ըստ որովհետեւ ապշած, չէր գիտէր թէ ինչ կը խօսէր: Իսկ մարգարէները կ'աղաչէին որպէսզի կատարէ այն խորհուրդը որուն համար իսկ եկած էր, պատուելով ադամի պարտեաց գիրը: Անկէ ետք մարգարէներն ու առաքեալները միաւորուեցան. ըստ որում եկեղեցին մէջ պիտի միանային մարգարէներու կանխասացութիւններն ու առաքեալներուն աւետարանութիւնը: Յետոյ անոնց ցոյց տուաւ անձեռագործ խորան որ հովանի կը լինէր և ստուեր կամ շուք չունէր: Հօր ձայնը կը լսուի որ կը վկայէ Որդւոյն ընտրեալ ըլլալուն մասին, սիրելի և ստոյգ որդի: Երկինքէն իջած այս բարբառէն զարհուրած աշակերտները գետին ինկան: Իսկ Յիսուս ձեռքը երկարելով կը կանգնեցնէ զանոնք: Հօր ձայնը որ զանոնք գետնին զարկաւ, Որդւոյն ձեռքը զանոնք հաստատուն կերպով կանգնեցուց: Անարգուելէ առաջ իր փառքը ցոյց տուաւ, պատուիրելով որ այս մասին չխօսին, այլ պատշաճ ժամանակին յայտնեն այս բռլորի մասին:

37.- Երբ լեռնէն յաջորդ օրը վար կ'իջնէին, ժողովուրդի բազմութիւնը ընդ առաջ ելաւ:

38.- Ա.Հա ժողովուրդին մարդ մը աղաղակեց և ըսաւ. - "վարդապետ, կ'աղաչեմ քեզ, նայէ որդւոյս, որովհետև մէկ Հատիկ է":

Նոյն ատեն անօրէնութեամբ լի մարդ մը, մեկուսի գտնելով աշակերտները, իր դիւահար որդին բերաւ անոնց. աշակերտները չկրցան դեւը Հանել, մանուկին Հօրը անհաւատութեան պատճառաւ: Որովհետև իբրև կախարդի եկաւ անոնց մօտ, անոր անհաւատութիւնն ալ շատ յայտնի չէր:

Իսկ Յիսուս երբոր իջաւ լեռնէն և անոնց մօտ եկաւ, մարդը ընդառաջ գալով աշակերտները ա'մբաստանեց այն մասին թէ չկարողացան դեւը Հանել: Բայց նա որ ծածկեալները կը տեսնէ, ըսաւ - պատճառը քու անհաւատութիւնդ է, ի՞նչու կը չարախոսես աշակերտներուն մասին: Այս լսելով մարդը Հաւատքի կուգայ, աղաղակելով կ'ըսէ - կը Հաւատամ Տէ՛ր, օգնէ ինձ և մի յիշեր անհաւատութիւնս: Յիսուս Հրամայեց որ զայն իր մօտ բերեն թոյլ տալով որ դեւը սաստկապէս շարժէ զայն. ապա իշխանաբար սաստելով կը Հալածէ զայն որպէսզի դեւը սաստկապէս շարժէ զայն. ապա իշխանաբար սաստելով կը Հալածէ զայն որպէսզի տեսնողները վախնան ու գիտնան թէ որքան չար դեւերէն զերծ պահեց զիրենք և չմոռնան իր բարերարութեան երախտիքը: Յետոյ յայտնեց անոնց չարչարանքներու խորհուրդը:

46.- Վիճիլ սկսան աշակերտները թէ ո՞վ մեծ է իրենցմէ: Սակայն Տէրը սորվեցուց գերջին տեղը ընտրել խոնարհութեամբ, ատիկա է ստոյգ բարձրութեան պատճառը: Մանուկի նման անմեղ ըլլալ, որը ընդունակ չէ չարութեան, որպէսզի զինքն ու Հայրը իրենց մէջ բնակեցնեն:

49.- Յովհաննէս ըսաւ - վարդապետ տեսանք մէկը որը քու անունովդ դեւեր կը Հաներ, արգիլեցինք զինքը որովհետև մեզի հետ չէր շրջէր: Հոգուոյն շնորհները այն ատեն տրուեցան անարժաններուն ալ, որպէսզի բոլորին մօտ Յիսուսի անունը պանծացուի: Աստուծոյ պարզեները այսպէս են, երբոր կը Հեղու, շատ անարժաններ ձրի կ'ստանան. երբոր փակէ, շատ արժանաւորներ թափուր կը մնան: Մարմնաւոր պարզեներու Համար ալ այսպէս է, երբոր առատապէս կուտայ, չարերը նաև բարիք կը վայելեն. երբոր կը սաստէ և կ'արգիլէ, ամէնքն ալ տաղնապը կը կրեն: Արդ, այդ ժամանակ առատացուց իր գօրութիւնը ամէնքին վրայ, նոյնիսկ անոնց վրայ որոնք չէին շրջէր իր հետ և իր անուամբ Հրաշքներ կը գործէին: Սակայն այն որ շնորհը կուտայ կ'ըսէ - մի արգիլէք, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է:

ինչպէս երբ նաև կ'ըսէ - ոչ ոք իմ անունովս Հրաշք կրնայ գործել և նոյն առեն հայՀոյել ինծի: Պօղոս Առաքեալ ևս անոնց Համար որոնք նեղութիւն կը պատճառէին իրեն, բանտարկութեան ժամանակ, կ'ուրախանայ:

"Շատեր առ նախանձու, սիրով կամ Հեստութեամբ զքրիստոս կը քարոզեն: Ամէն պարագայի ճշմարտութեամբ կամ ցուցամոլութեամբ, Քրիստոս կը քարոզուի, այս պատճառով ալ կը հրճուիմ: Փիլիպ. 1.18 :

51.- Երբ երկինք վերանալու ժամանակը մօտեցած էր, դէմքը հաստատապէս դարձուց դէպի երուսաղէմ: Կուզէ յայտնել թէ մօտ էին չարչարանքն ու մահը, յարութիւնն ու վերանալը ի բուն ստոյգ բարձրութիւն: Որոշապէս երուսաղէմ երթալ ուզեց, զի Հոն պէտք էր կատարուէին բոլոր գրուածքները. ըստ նաև թէ - պէտք չէ մարգարէն չարչարուի երուսաղէմէն դուրս:

52.- Մարդիկ զրկեց իրենցմէ առաջ որոնք Սամարացւոց դիւզ մը մտան որպէսզի ճաշ պատրաստեն. զրկեց որպէսզի կարգադրութիւններ ընեն, թէն ինքը անկարու էր, բայց իր Հետ եղողները կարիքներ ունէին, այս պատճառու ալ կը զրկէ որպէսզի պատրաստեն: Սամարացինները չընդունեցին զանոնք, չընդունելու պատճառն ալ կը բացարէ, որոշած էր երուսաղէմ երթալ: Սամարացինները Հաւանարար թշնամացած էին երուսաղէմացիններուն: Ինք այսպէս կը տնօրինէ որպէսզի չընդունին, Համբերատար կըլլայ անոնց ստահութեան վերաբերմամբ. այնտեղէն մեկնելու ժամանակ չըլլայ որ գայրանան, այլ նմանին իրենց վարդապետին Հեղութեան:

54.- Երբոր տեսան աշակերտները Սամարացիններուն ընդդիմութիւնը, Յակոբոս և Յովհաննէս ըսին - Տէ՛ր, կուզես՝ որ երկինքէն կրակ իշեցնենք և այրենք դանոնք:

Թէկ խրատուած էին իրմէ չհակառակիլ չարին, բայց չէին կրցած միտք պահել, քանզի անկատար էին, Հոգին ընդունելէ առաջ: Մոոցած էին պատուէրը - ապտակ զարնողին միւս երեսդ ալ դարձուը, մինչեւ որ յագենայ, վերարկուզ ուզողին տուր, այսպիսով կը նմանիք ձեր Հօրը բարերարութեան: Փափաքեցան Եղիայի նմանութեամբ երկինքէն տանջողական կրակ իշեցնել, անոր նման վրիժառու ըլլալ: Վստահ էին իրենց վարդապետին գօրութեան, թէ ամէն ինչ Հնարաւոր է անոր, որուն Մովսէս և Եղիա դալով կը ծառայէին:

55.- Այս լսելով Յիսուս, սաստեց անոնց և ըստ, - չէք դիտէր ինչ Հոգիէ էք: Սաստելով

կ'զգաստացնէ. ինչպէս այլուր, այստեղ ևս ի բարեմտութիւն կը կրթէ զանոնք, որպէսզի չկարծեն թէ միայն բարեգործութեան զօրութիւն ունի այլ ոչ տանջողական: Նոյնը ցոյց կուտայ ցամաքեցուցած թղենիի պարագային ալ. կը յայտնէ թէ կը խնայէ մարդոց բայց ոչ բոլորովին, ուրիշ ժամանակի կը պահէ պատիժը: Հոս ուրեմն ուսուցանեց աշակերտներուն Համբերատար ըլլալ չարին նկատմամբ: Ի՞նչ հոգիէ էք, այն որ պարզենե՞ր կը բաշխէ, թէ անոր որ պատիժներ կը սահմանէ: Կը սորզեցնէ թէ ինչու եկած է աշխարհ:

56.- Որդի մարդոյ եկաւ ոչ թէ հոգիները կորուսանելու այլ փրկելու: Այս գալուստը սերմանելու և բարեգործութիւն ընելու ժամանակ է, Համբերելու, մինչև հունձքի ժամանակ: Ոմանք իրեն խուրծ կը կապուին, այրուելու Համար, զի որոմ էին: Անոնք որոնք հաճոյ եղան Աստուծոյ, ցորեն ըլլալով, խնամքով կը Հաւաքուին որպէսզի յաւիտենական շտեմարանին մէջ պահուին: Աշակերտները այսպէս խրատելով ուրիշ գիւղ մը կ'անցնի, ճշմարտելու Համար ըսածը առ այն թէ, երբ ձեղ այս քաղաքէն Հալածեն, զացէք ուրիշ քաղաք մը:

57.- Մէկը տեսնելով իր գործած Հրաշքները ըսաւ - քեզի հետ գամ, որպէսզի Հարստութիւն դիզէ: Տէրը ըսաւ - հեռու եմ Հարստութիւն ունենալէ, բնակելու տուն անդամ չունիմ, իսկ աղուէսներն ու թռչունները ունին: Կամ դեւերը նենդաւոր աղուէսներ են, օդին մէջ կը թռին, բոյն դնելով կը որջանան:

58.- Իսկ այն որ ուզեց նախ Հայրը թաղել և ապա գալ իր մօտ, թոյլ չտուաւ, որպէսզի ժառանդական Հարցերով զրադած, լաւագոյնը չի կորսնցնէ:

61.- Ուրիշ մըն ալ ըսաւ քեզի հետ կուգամ բայց նախ երթամ ընտանիքէս Հրաժեշտ առնեմ:
Յիսուս թոյլ չտուաւ, որովհետեւ Հրաժեշտի պահուն գորովալից խօսքերը որոնք սովոր են ըսել, կրնան արդիլել իրեն միանալու: Այս պատճառու ալ կ'ըսէ - ան որ ձեռքը մաճին վրայ կը դնէ Հերկելու Համար և ետ կը դառնայ, յարմար չէ երկնքի արքայութեան: Անոնք որոնք աշխարհին կը դառնան, չեն կրնար ուղիղ աշակերտներ ըլլալ և կենդանի քարոզ՝ արքայութեան: Պետրոսի նմանութեամբ պէտք է ընթանալ, որը փոյթ չըրաւ իր գործին, կամ ուռկաններու մասին ոչ ալ բռնած ձռւկերու բաղմութեան մասին, այլ լքեց ամէն ինչ և հետեացաւ իրեն:

ԶԱՀԻՆ ԱՐՔ ԶԻՆՉԻՆԵԱՆ

(Ծարումակելի)